

պօրֆիրէ Հայ աշխարհաբարձր, որանք  
իրար փափառած կանգնել են Գօթերի Պա-  
լատի առջեւ:

Ուր պիտի գնան: —  
Եթէ Նեոուար իրենց Հայրենիքի մէջ,  
նոր մի գանգակատան զօղանջը մետադէ իր

թեւը չգարնէ անհունին եւ բարձր իր կա-  
տարից նշան չանի:


Մտի է: Մըրիկը անընդհատ հե-  
ծուի է:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ

### ՀԱՅԱՍՏԱՆԵՆ ԶԱՅՆԵՐ

Մենք դիմացինք Հայաստանի հին ու  
նոր ծանօթ գրագէտներէն, գիտուններէն եւ  
արուեստագէտներէն շատերուն, իրենց աշխա-  
տակցութիւնը խնդրելով: Անոնցմէ հինգը ար-

կորենալ հրատարակել Անանիոսի յաջորդ թի-  
ւերուն մէջ: Որպէս զի այս առաջին թիւին  
մէջ Հայաստանի գրողներու ձայնը զայ միա-  
նալ պանդուխտ Հայութեան ձայնին, կ'ար-



Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

դէն սիրալիր պատասխան տուին մեզի, խոս-  
տանալով իրենց մտածման կամ արուեստին  
աջակցութիւնը բերել այս մտատրական ձեռ-  
նարկին, կը յուսանք անոնց զրկելիք էջերը

տատազներ նոր Աղի զբական, գիտական, գե-  
ղարուեստական, բաղարական եւ նասարակա-  
կան մեծ ամսագրերիէն որ այս յունուարին  
սկսած է հրատարակուիլ Երեւանի մէջ, մեր

ողբացեալ մեծ բանաստեղծ Յովնաննէս Քոմանեանի անտիպ սիրուն մէկ էջը, որ իր Անուշ աղջկան ալպովին մէջ գրածներուն շարքին կը պատկանի: Ասով կ'ուզենք նաեւ մասնակցիլ յարգանքի ժողովրդական հանդիսաւոր արտայայտութեանց որ տեղի ունեցած են Հայաստանի մէջ բանաստեղծին ծննդեան վաթսուամեակին առթիւ: Երեսնի բանորական ակումբներուն մէջ կազմակերպուեք են երեկոյթներ ուր զնկուցումներ տրուեք են, արտասանուեք են քերթողին էջերէն ումանք, երգուեք են իր ա'յնքան ժողովրդական դարձած երգերը, ներկայ է զանուեք խումն բազմութիւն, մտաւորականներ, աշխատատարներ, ուսանողութիւն: Կուտարայի Տան մէջ փետր. 21ին տեղի է ունեցեր Քոմանեանի երեկոյ, ուր հանրային կրթութեան գործավարը Պ. Մառտեան կատարութեան յարգանքն է արտայայտեք հայ գրականութիւնն ու լեզուն նուիրացնող տաղանդաւոր բանաստեղծին, եւ ընդարձակ զեկուցում է րրեր Պ. Մակինցեան՝ անոր գործին, ու իրք հասարակական գործիչ եւ ստեղծական աննստ ունեցած նկարագրին վրայ: Այդ երեկոյթի զեղարուեստական բա'նին մասնակցեք են ծանօթ գերասաններ ու գերասանահիներ եւ Ազգային երաժշտանոցի ուժերն ու նուագախումբը:

Փետր. 4ին «Կրօնեւ-գրողներու» եւ «աշխատատրական գրողներու» նախաձեռնութեամբ տեղի ունեցեր է գարծեայ Կուտարայի տան մէջ, Քոմանեանի նուիրուած երեկոյթ մը, ուր խօսք առեր են Գարագեան, Գ. Գլմիրջեան եւ ուրիշներ:

Այս վախճանամեակի առթիւ պետական հրատարակչութիւնը ի լոյս է բնծայեր քանի մը գրքոյկ, եւ Հանրային Գրադարանի եւ Յեղափոխական Քանգարանի նախաձեռնութեամբ կազմակերպուեք է ցուցահանդէս, այդ նպատակին համար արամադրուեք է Հանրային Գրադարանի Միասնիկեանի սրահը, ցուցադրուեք են բազմաթիւ ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, զանազան քերթուածներու համար պատրաստուած նկարներ, լոյս տեսած գրքեր, Քոմանեանի գործերու օտար այլ եւ այլ լեզուներով թարգմանութիւններ:

քանի մը օրուան ընթացքին, ցուցահանդէսն այցելեք են, ինչպէս կը գրէ Երեսն թերթի թղթակիցը, որուն նամակէն կը բաղենք այս մանրամասնութիւնները, աւելի քան 6000 հոգի:

Զեկուցողները՝ ըստ այդ թղթակցութեան՝ ընդհանրապէս ի վեր հաներ են Քոմանեանի գործին այն մասը որ խորհրդային մտայնութեան կը մօտենայ, եւ ատիկա հասկանալի է, բայց ոմանք յայտարարեք են թէ անոր ազգայնական ու կրօնական էջերը փոքր թիւ կը ներկայացնեն եւ զեղարուեստական արժէք զուրկ են ընդհանրապէս, ինչ որ նիշտ չէ ընաւ Քոմանեան «ազգային բանաստեղծ» պատուանունին արդարօրէն արժանացաւ, որովհետեւ դասակարգի մը կամ կուսակցութեան մը երգիչը չէր, այլ ներշնչեալ հոգի մը որ զիտցաւ իր յատուկ ձեւով երգել մարդկութեան եւ իր ազգին ընդհանրական մեծ հարցերը, ան ժողովրդասէր էր եւ արդարասէր՝ ինչպէս ամէն նշմարիտ բանաստեղծ, բայց եւ ան ոգեպաշա էր եւ ազգասէր առանց կրօնամոլ եւ ազգայնամոլ ըլլալու, անոր գործը իր ամբողջութեան մէջ սիրելի պիտի մնայ միշտ բովանդակ Հայութեան:

Քոմանեանի տաղիկին հետ կ'արտատպենք նաեւ Նոր Աղլիի առաջին եւ երկրորդ թիւերէն՝ Հայաստանի երիտասարդ բանաստեղծներէն մէկուն՝ Գուրգէն Մահարիի երեք երգերը, ձեւով զեւ ոչ բոլորովին անթերի, բայց ուր հայրենի հողի սէրն ու անոր վրայ կատարուող վերաշինական բեղմնաւոր եւ խրջրիտ աշխատանքին հրճուանքը կ'արտայայտուին զգայուն տողերով: Կ'արտատպենք նաեւ զմայլելի նորեկի մը, Վ. Նորենցի, Նոր Աղլիի երկրորդ թիւին մէջ հրատարակած մէկ շատ շահեկան բանաստեղծութիւնը, որուն կը կցենք չորս պաշտելի տաղեր զոր ան, իրք սկրզբնաւորութեան փորձեր, ի լոյս կ'ընծայէր Նաբի առաջին թիւին մէջ: Նաեւց Սասունի Եղեթիկ գիւղէն պատանի մըն է, որ 1915ի եղերական դէպքերուն մէջ՝ իր ամբողջ բնտանիքին ջարդուիլը տեսնել յետոյ՝ կրցեր է ազատիլ եւ ապաստանիլ Կովկաս: Յովն. Քոմանեան, անոր մէջ նկատելով բանաստեղծական շնորհք, իր հովանաւորութեան տակ առեր եւ խրախուսեք

էր զայն: Այդ շորս տաղերուն մէջ, ուր արդէն  
 իսկ քերթողի ինքնայատուկ նուրբ ու ազնիւ-  
 ւական խառնուածք մը կը յայտնուի, Նորէնց  
 իր կորոնցուցած հայրը, մայրը, բոյրն ու եղ-  
 բայրը կ'ոգէ, իսկատիպ ու խորապէս սպա-  
 ւորիչ ու յուզիչ պատկերներով: Նոր Արդիի բա-  
 նաստեղծութիւնը ցոյց կուտայ այդ քնքուշ  
 ու խանդավառազին քնարերգակը՝ արդէն բը-  
 նաշրջուած, հաստնցած, եւ որ չարաննի հեզ-  
 նութիւն մը կը խառնէ երազանքին ու յուզ-  
 մունքին Տիգրան Կամսարականի մրցանակն  
 ստացող հեղինակներէն մին եղած էր Նորէնց,  
 բանաստեղծութեանց հատորով մը, զոր զրո-  
 բախտարար դեռ չենք տեսած, բայց զոր յոյս  
 ունինք վերջապէս ձեռքանցընել ապագայի մը  
 մէջ որ թերեւս հեռաւոր չլլայ... Նորէնց մե-  
 ծապէս խոստովանից զժամը մըն է, եւ անձնար  
 չէ որ օր մը Թումանյանի մը բարձրութեան  
 հասնի, անկից շատ տարբեր ըլլալով հանդերձ  
 խառնուածքով ու ոճով: Ծ. Խ.

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԷՆ

ՏԱՂ ՄԸ

Քուստուրում եւ վագել եմ  
 եղնիկի հետ երազ, Անն'ւ: Ե.  
 Զմուխս սարում երազել եմ  
 Զբնաւխարհիկ երազ, Անն'ւ: Ե:

Զմուխս սարբանկ է պատել,  
 Իմ աւելի յոյսը վատել,  
 Ասծուն խնդիրք արի շաս էլ,  
 Ինձ չը տեսց մաւրազ, Անն'ւ: Ե:

Իմ մաւրազը շաս էր շքեղ,  
 Կրքախս պիտէր քաղաք ու գեղ,  
 Երգը հոսէր հառաչի՛ սեղ,  
 Արեւ ու բարիքն՝ Արազ, Անն'ւ: Ե:

Շաս եմ եկել քաղաք անցել,  
 Հազա՛ր ախոսս եմ մարդկանց էլ,  
 Եւ էլ կ'երբամ, քիչ է մնացել,  
 Է՛սքան վաղ ու վրաւազ, Անն'ւ: Ե:

20 Նոյեմբեր 1917

ՄՏԵՐԻՍ ԽՕՍՔԵՐ

ժպտում է այսօր հարբ, հոգր,  
 Ան քն անունն է ամեն ինչում.  
 Ինձ գաւթուում է կնիւտ շողրոյ  
 Ան քն անունն է մեղմ շքերջում...

Խաղաղութի՛ւնն քեզ, հայրենի՛ սուն,  
 Հայրենի՛ երկիր, հայրենի՛ սեր.  
 Կանգնել եմ անա սառն մի գիտուն՝  
 Իմաստութեամբ ու մըտասելու:

Այսպէս, մի՛տես այսպէս ... օրօրցում  
 Միլիոն մանուկներ, միլիոն ծաղիկ,  
 Շուրքեր բարակած ժպի բոցով,  
 Նայումքներ պայծառ ու անբախի՛ծ:

Այսպէս, մի՛տես այսպէս, եւ դու պո՛ե՛ս,  
 Մեծ հայրենիքի քաղաքացի,  
 Էլ բաւական է շողեր շոյնս  
 Ան սիրեա անձեւ, կամ ախախ...

Սիրի՛ր այն հոգր, որի վրայ  
 Կանգնել ես ու նա չի տեսնում,  
 Սիրի՛ր աւելը, գայր նրա,  
 Ան վա՛ղը փնտրի ամեն ինչում:

Սիրի՛ր երկիրըք աւելային,  
 Կառուցման ամեն ճիգը նրա,  
 Մեր կեանք ա՛յնքան գոյներ ունի  
 Ան ա՛յնքան ծիլեր նրա վրայ:

Եղի՛ր արբուն դու, եղի՛ր գիտուն,  
 Ան պայծա՛ն եղիւր, եղի՛ր բուսե.  
 Խաղաղութի՛ւնն քեզ, հայրենի՛ սուն,  
 Հայրենի՛ երկիր, հայրենի՛ սեր...

ՎԵՐԵԼՔ

Կանգնել էր այսեղ մի նիւղ.—  
 Ան հայի՛ր, չըկայ նիւղայ.  
 Շրու՛մ էր այսեղ մի շիւղ.—  
 Հրձայի՛ր, — չըկայ նիւղայ: